


NMS

1999

1

43848-4.L



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳՐԱԴԱՐԱՆ

ԱԿՈԲՈՒՐԵՔ



ԲԵՐՈՅԱԿԱՆ

ՍԿՂԲՈՒԽՆՔ

ԱՀԽԱՏՈՒԹԻՒՆ Ա. Վ. ՀԵՆԵԱՆ

Բ. ՏՊԱԳԻՒԹԻՒՆ

ԵՎԼԵԿՈՒԱՃՈՎՔ ՈՒՂԱՎԴՐԵԱԸ

Ի ՀԵՂԻՆԱԿԵՆ

Ի ՀԱՅՐԵՎԵՏՈՒԹԵԱՆ Տ. Տ. ՆԵՐՄՈՒՄ

ԵԶԳԱՍԽՐ ԵՒ ԱՍՏՈՒԱՃԸՆՏԻՐ ԿԱԹՈՒԴԿՈՍԻ


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՀՐԱՄԱՆ ԱՒ

Տ. ՄԱՍԹԵՈՍԻ ՄՐԲԱՋԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵՒ ՎԵՀԱՓԱԾԻ ՊԱՏՐԻԱՐԳԻ Ի

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԱՅՈՅ



ՀՅԱՂԱՐԴ ԱՆԴՆՈՒՊՈԼԱՅՈ

Ի ՏՊԱՐԻ ԵՒ ՅՈՒՀԱՆՈՒՐ ՄԻՒՀԵՆՏՄԵԱՆ

1846 — ԲՄՆ.Ե


28236-62 q-

1974-60

2B 1981

SD-22333

ԲԱՐՁՐԱԿԱՆ



ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Բարձրականը մեր պարտուցը գիտութիւնն է :

Ի արդյականը մեղի կը սորվեցընէինչ վախճանի համար ստեղծուած ըլլալնիս . մեր նպատակին հասնելու համար մեղի գրուած օրէնքները . ան օրէնքներուն զանցառութէն մեղի հետեւելիքը . բարիին ու չարին ընտրութիւնը , և վերջապէս մեր նպատակին հասնելու եղանակը :

Ի արդյականին սկզբունքները՝ ՚ի յաւիտենից հաստատուած են , և յաւիտեան անխախտ պիտի մնան : Ի այց նայինք աս սկզբունքները որո՞նք են :

Ամենէն առաջ գիտնալու ենք որ , ԱՎարդս ինքիրմէ չէ ստեղծուած , արարիչ մը ունի . անկէց ստեղծուած է , ու անոր կամքեն կախուած է :

Աշկրորդ՝ ԱՎարդս աս աշխարհքիս վրայ մինակ չի կենար , իրեն նմաններուն հետ կ'ընկերանայ . ըսել է որ , ընկերական վիճակ մը ունի || :

Ուարդուս համար ասկէ երեք տեսսակ պարոք կը ծագի . մէկը առ ած , երկը որդը՝ իր նմաններուն , և երրորդն ալ իր անձին : Ասոնք անթերի կատարելու համար , անոնց ամեն մէկին ինչ ըլլալը պէտք է որ մարդս աղէկ մը տրվի ու հասկընայ : Հարցյականին պարօքերը չի գիտնալը՝ աններելի է . հոսսավիլը ուրիշ բանի մէջ սխալելու չի նմանիր : Հարցյականին կանոնները՝ մէր նպատակին հասնելու միջոցները ըլլալուն , անոնց մէջ սխալիլը՝ մեզի նպատակնուս ետ կեցընել է :

Երկու գլխաւոր ճշմարտութիւն կան՝ որ բարցյական պարօքերը անոնց վրայ հաստատուած են . մէյ մը՝ արարիչ մը ըլլալը , մէյմալ՝ մէր անմահ հոգի ունենալը :

ԳԼՈՒԽ Ե.

ԳՈՅՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒՃԱՌ

Արքայա մը ըլլալուն ապացոյցները շատ են . աս աշխարհքիս մէջ ամեն բան Աստուծոյ էութիւնը կ'իմացընել : Հաստատութեան մէջ շարուած մարմինները տեսնելով ՚ի հարկէ պիտի հարցընքնք թէ , աստոնք ինքնիրեննուն մի եղան . թէ որ ինքնիրեննուն չեղան նէ ,

ով զանոնք արարչագործեց : Ամեն տեղ,
ամեն բանի մէջ , աշվընիս ուր դար-
ձրնենք , կարգ մը կանոն մը կը տես-
նենք : Ո՞վ է ատ կանոնին ատ կարգին
տէրը : Ո՞վ ըստ արեգակին լուսաւոր
ըլլալ . ով եղանակները սահմանեց : Ո՞վ
աս աշխարհքս զարդարեց տունկերով
ու անասուններով . ով հաւունթոչիւ
սորվեցուց , ձուկերուն լողալ , և չոր-
քոտանիներուն քալել :

Երկինքն եւ կամ վար իջիր , աչքդ
ուր պըարտցընես , զարմանալի էակներ
կը տեսնես . ամեն բան քեզի կուգայ
կ'ըսէ , — Ես ալ այնչափ անթիւ էակ-
ներուն մէջ մէկ էակ մըն եմ — :

Ամեն բան չափուած է , ամեն ըլ-
լալիք նախասահմանուած է . ով է սս
նախասահմանութեան տէրը :

Ըոլոր ատ էակները թող մէկ դի
կենան , դուն քեզի նայէ թէ ով ստեղ-
ծեց . որովհետեւ դուն ալ գիտես որ
ատեն մը կար որ չի կայիր , ու դուն
ինքրզինքդ չէիր կրնար ստեղծել . ու-
րեմն հարցուր դուն քեզի . ով իս ըս-
տեղծեց : Աստուծոյ էութիւնը , չէ թէ
միայն տեսածդ՝ լսածդ՝ շօշափածդ՝ քե-
զի կ'իմացընէ , հասկա քու ներսիդիդ
ալ : Ծուցուր ինձի անանկ աշխարհք մը ,
անանկ տեղ մը , որ աստուած մը չի
ճանչնան , արարիչ մը չի խոստովանին :

Աստուած ինքնիրեն կայ . թէ որ

ինքնիրեն կայ նէ , սկիզբ ու վերջ չու-
նի . անկարելի է որ մէկէն աւելի ըլ-
լայ . ընաւ մէկէ մը կախեալ չէ . ամեն-
իմաստ է . ամենակարող է . ամենար-
դար է . ամենագէտ է . անհուն է . ա-
մենաբարի է , վերջապէս Կոտուած աւ-
մենակատարեալ է :

Ամենակատար ըլլալը երկու բանով
կ'ըլլայ . գիտնալով ու կարենալով : Ասո-
ուած ամեն բան գիտէ , ու ամեն բա-
նի կարող է :

ԳԼՈՒԽ Բ.

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ ՀՈԳԻՈՑ

Աս աշխարհքիս մէջ շատ էակներ
կան , մարդն ալ անոնց մէջ զատ էակ
մըն է . բայց անոնց մէկուն ալ չի նր-
մանիր :

Անասունները կը ճնանին կը մեծ-
նան կը մեռնին , ոչինչ ըլլալու համար :
Ոիայն մարդն է որ մեռնելէն ետեւ
ոչինչ ըլլար կ'անմահանայ :

Ամեն աշխարհք անմահութեան կը
հաւատան : Ոարդիկ ամենեւին չեն
կընար քաշել որ , մեռնելնուն ետեւ
իրենց անունը ոչնչութեան խառնրվի .
կերպիւ մը աս աշխարհքիս վրայ ան-
դամ , ինքը ինքնին անմահ ընել կ'ու-
զեն :

Վմէն մարդու սրտին մէջ ինչո՞ւ աս
անմահութեան սէրը կայ . Վստուած
կը խաբէ մի : Յօէ որ անմահութիւն
չի կար նէ , ուրկէ է մեր ներսի դիյի
աս անմահութեան տենքը . ինչո՞ւ բը-
նութիւնը մեղի անմահութիւնը սի-
րել սորվեցրնէր պիտի :

Վմէն էակ , ամէն անասուն ուզա-
ծը ձեռք անցրնելէն ետեւ գոհ է .
բայց մարդս ինչո՞ւ բնաւ դոհ չի կըր-
նար ըլլալ : Իր սիրտը աշխարհքէս մեծ
է . աս աշխարհքիս վրայ ինչ հաճոյք
և ինչ երջանկութիւն ալ որ ձեռք ան-
ցրնէ , դոհ չէ , ալ աւելին կը փրն-
ալուէ : Գոհ չի կրնար ըլլալ , վասն զի
երջանկութիւնը հոս չափուած է , և
մարդուն վնատը ած երջանկութիւնը
անսահման է : Իսել է որ իր վնատը ած
անսահման երջանկութիւնը իրեն ու-
րիշ տեղ մը պատրաստուած է :

Վստուած արդար է ըսինք . ուրեմն
ինչո՞ւ բարեգործ մարդիկ երջանկու-
թեան չեն հասնիր ու չարագործ մար-
դիկ չեն պատժըլիր : Վահատուցում
ները աս աշխարհքիս մէջը վնատը ես
նէ , Վստուծոյ գործքերն ալ անցաւո-
րիս կարճ չափութ չափած կ'ըլլաս . ար-
դարութեան վարձքն ու պատուհար
յաւիտենական և անվախման պիտի
ըլլայ : Հոս մեր բնակած երկրագուն-
տին մէջ ոչ յաւիտենականութիւն և

ոչ անվախմանութիւնը ըլլալով , ըսել է
որ ուրիշ աշխարհը մը կայ , որ մեր
փնտրուածն ալ հսն պիտի գտնըին : Ո՞ւր
փնտրուածը որովհետեւ երջանկութիւն
է , ըսել է որ մեր նպատակն ալ անսահ-
ման երջանկութիւնն է , որ է նոյն ինքն
Աստուած :

Գ. Ա. Ա. Խ. Պ.

Ա Խ Ա Ք Ի Ն Ա Խ Թ Ի Ւ Ն

Հ Ա Մ Ա Յ Ն Ի Ք թէ ինչ կերպով ան
երջանկութեանը կրնանիք հասնիլ : Ո՞ւ-
ղի բնական լցոս մը տրուած է , որով
արդարն ու անիրաւը կը ճանչնանիք ,
բարին ընելու ու չարէն փախչելու կը
ջանանիք : Ի՞այց բարին չարէն որոշելու
համար պէտք է որ կանոն մը ունե-
նանիք : Այս կանոնը մեր վախճանն է ,
մեր նպատակն է . պէտք է որ ամէն բ-
րածնիս նպատակներնուս հասնելու
համար ըլլայ , և այս բանիս համար մե-
ղի առաջնորդ մեր բնական լցոն է :

Այս բնական լցոնը՝ ամէն մարդու
քով կայ . և ատոր գիտակցութիւն կ'ը-
սենիք : Այսով ամէն մարդ՝ բարին ու չա-
րը ճանչնալու կարողութիւն կ'ունե-
նայ , և մէկը չընէ ու միւսէն չի փախ-
չի նէ , յանցաւոր կ'ըլլայ : Ատիկայ՝ գի-

տակցութիւնն ալ մեր ներսի դիե՞ն մեր
զի կը գիտցընէ : Վայէ կայէն ի՞նչպէս
իր յանցանքը գիտցաւ . ի՞նչպէս մար-
դասպան մը այս ներքին զգացողութե-
նէն տանջրվելով երերեալ տատանեալ
կը պրարտի , ու բնաւ հանգստուի չու-
նի իր խիղճէն : Ի՞նչպէս առաքինին՝ իր
պարագը կատարած ըլլալը ներսէն զգա-
լովը խաղաղուի հոգւոյ ունի , ու ի՞նչ-
պէս մոլին՝ իր ըրածին գէշութի ըլլալը
ներսէն իմանալովը վրդովի մէջ է :

Գրեթէ բան մը ըրածնուս պէս , այս
մեր ներքին զգացողութիւնը՝ ըրածնիս
կշիռքէ կ'անցընէ , ու ըրածնուս նայե-
լով , մեզ կը պատժէ կամ կը վարձառ-
րէ : Եւ ամէն մարդու քով աս զգա-
ցողութիւնը ըլլալուն , ով կ'ըլլայ ըլ-
լայ , առաքինութիւնը կը գովի մոլու-
թիւնը վար կը զարնէ , թէ իր քովը
տեսնայ , և թէ ուրիշն քովը :

Աղկեսուեայ իր երիկը մահուանէ-
ազատելու համար իր անձը նուիրելը ,
և Առկրատի մը կամ Արիտիդէսի մը
ըրածը լսելով՝ մարդս ի՞նչ վիճակի մէջ
կ'ըլլայ ըլլայ , թէ վայրենի ըլլալով մարդ-
կային գիտութեանց անտեղեակ ըլլայ ,
թէ քաղաքական վիճակի մէջ վարժը-
ված բարեկիրժ ըլլայ , իր ներսէն տ-
տոնց զմայլիլ մը կուգայ ու կը գովի .
ահա ասանկ ալ Աերոնի մը ու Տի-
բերի մը ըրածը լսելով , իր ներսէն

զզուիլ մը կ'ըզգայ, ու անսնց ըրածը
կը դատապարտէ :

Վարդկային ընկերութեան մէջ ալ
փնտուենք նէ, կը դանանք որ օրէնքներ
սահմանած են, կանոններ դրած են,
առաքինութեան վարձը ու մոլութեան
պատիժ տալու :

Վեր ներսի այս դիտակցութիւնը և
մարդկանց մէջ սահմանուած այս դա-
տաստանը, ուրիշ ահագին դատաստան
մը ըլլալիքը կ'իմացընէ : Հոն ասուուա-
ծային արդարութիւնը՝ ամէն բան իր
կշխոքէն պիտի անցընէ, և բոլոր մեր
դործքերը բարի կամ չար, միջոց մը
պիտի ըլլան մեր նպատակին մեղ մօ-
տեցնելու, կամ անկէ հեռացընելու :

Ոսել է որ, մեր նպատակին հասնե-
լու համար պէտք է որ առաքինի ըլ-
լալու ջանք ընենք, ու մոլութենէ
փախչինք :

ԳԼՈՒԽ Դ.

ԱՌ ԱՍՏՈՒԱԾ ՊԱՐՏՔԵՐՆԻՍ
ԿԱՄ

ԱՍՏՈՒԱԾԱՒՐՈՒԹԻՒՆ

Աթւաքներ ըլլալու համար, առաջ
մեր սկարտքերը կատարել պէտք է : Վեր

առջի պարտքերը առ Աստուած է . և
աս պարտքերը ճանչնալն ալ դժար չէ :
Վասն զի թէ որ մենք մեզի հարցը
նենք թէ Աստուած ի՞նչ է մենք ի՞նչ
ենք , անանկով դիւրաւ կը գտնանք :

Ո՞նք ՚ի բնէ անսահման փափաք
մը ունինք . բայց անիկայ լեցընելու
կարողութիւն չունինք : Իսկ որովհետեւ
առ Աստուած ամենարդար է , ՚ի հարկէ
առ փափաքը լեցընելու բան մը պատրաստած
սիմոի ըլլայ : Ես կը նայիմ որ
ամեն բանի չափ ու սահման ինքն է .
ուրեմն իմ փափաքս լեցընողն ալ ինքըն է :

Ուստի նախ՝ իմ անյագ իմացականութիւնս գոհ ընելու համար , պէտք
է որ միշտ իրեն անսահմանութեանք
վրայ մտմտամ , միշտ իրեն մեծութիւնները
մտքէ անցընեմ , միշտ իրեն ամենագէտ ըլլալոյիշատակեմ մոքիս մէջ :

Ամանապէս իմ անյագելի կամքս լեցընելու համար , պէտք է որ ամեն ըստածները ու բոլոր փափաքները՝ իր անսահմանութիւնը մտածելով ըլլայ .
քանզի երջանկութեան աղքիւրը և
անսահման երջանկութիւնը ինքն է :

Երկրորդ՝ ինքըզինքս կը սիրեմ , բայց
սիրելուս մէջ կատարելութիւն կը փրնարուեմ : Կատարելութիւնը որովհետեւ
միմիայն Աստուածոյ քովէ , ուրեմն պէտք է որ զԱստուած սիրեմ , և

իզմէ աւելի սիրեմ. վասն զի իմ փրն
տրուածլս կատարելութիւնը ըլլալուն,
իմ անձս չէ, հապա ինքն է :

Երրորդ՝ աս կատարեալ է ակը միշտ
մոքիս մէջ բռնելով, և ուրիշ բանե-
րուն ունայնութեանը ու անկատարու-
թեանը վրայ մտածելով, պէտք է որ
բալը ունայն բաները չի սիրեմ, հա-
պա միմիայն զլաստուած սիրեմ :

Չորրորդ՝ միշտ իրեն անսահման կա-
րողութիւնը և արդարութիւնը միտ-
քը բերելով, պէտք է որ իրեն հնա-
զանդիմ, զինքը սկսուեմ : Ամեն բան
և ամեն արարած միմիայն իր կամքէն
կախուած ըլլալուն, ինչ որ ուզէ այն
կ'ընէ, իրեն չի հնազանդողները կը
պատժէ, և իրեն կամքը կատարողնե-
րը կը վարձատրէ :

Հինգերրորդ՝ ըստ որում Աստուած
ամենակարող է և ամեն բան իր ձեռ-
քըն է, ուրեմն պէտք է որ զինքը միշտ
օգնութեան կոչեմ, աղօթք ընեմ, որ
իզմէ չարը դարձնէ, և չարը եկած
ժամանակը զօրութիւն տայ ինձի անոր
դիմանալու :

Վ եցերրորդ՝ իմ ամեն փափաքըն՝
անսահման կատարելութեան մը հաս-
նիլ ըլլալուն, պէտք է որ ես ալ կա-
տարեալ ըլլալու ջանք ընեմ : Աստուծոյ
նմանելու հետեւելով, որ ինքն է ան-
սահման կատարելութիւն : Բայց աս

կատարելութեանս ինչպէս կրնամ նը-
մանիլ . մեր խելքը ահա առ բոլորավին
մեզի չի գիտցրներ : Ի՞ոլորովին կ'ըսեմ .
վասն զի Կատուծոյ մեզի առւած բնա-
կան լոյսովը չարն ու բարին կը ճանչ-
նանք , և գիտենք միանգամայն որ բա-
րին մեզ կատարելութեան կը մօտեցը-
նէ , և չարք անկէ կը հեռացընէ : Ուս-
տի ըսել է որ առ բնական լոյսը՝ կա-
տարելութեան ինչպէս նմանելիքնիս
մեզի քիչ շատ կ'իմացընէ :

Կակէ ՚ի զատ , Կատուած իր ընտրե-
լոց ձեռքովը մեզի իր կամքը գիտցու-
ցէր է : Կնոր նմանիլ ուղողը՝ պէտք է
որ անոր կամքը կատարէ : Ո՛կ խօս-
քով ըսեմ , մեր առ Կատուած ունե-
ցած պարտքերնիս՝ աս չորս բանն է .
Ո՛ք , Հապանդութիւն , Պատիւ ու
Պաշտօն :

Պաշտելը չէ թէ միայն ներսէն ըլ-
լալու է , հապանակ արտաքին նշաննե-
րովալ . և ինչպէս որ մաքերնուս ան-
ցածը բերնով ու դպայարանիքներովինիս
կ'իմացունենք , ահա առանկ ալ բնա-
կան բան մըն է՝ հաւտալնիս ու պաշ-
տելնիս դրսի նշաններով ցըցունել :
Կո ցըցունելը՝ ամէն տեղ ժողովով
կ'ըլլայ , ինչ կրօնք կ'ըլլայ ըլլայ : Ինչ-
պէս որ Կատուծոյ չի հաւտացող մարդ
չի կրնար ըլլալ , անանկ ալ տեղ չի կայ
որ Կատուած պաշտելը ժողովով չըլլայ :

ՄԵՐ ՆՄԱՆՆԵՐՈՒՆ ՈՒՆԵՑԱԾ

ՊԱՐՏՔԵՐՆԻՍ

ԱՌ Աստուած ունեցած պարտքեր
նիս ըսելէն ետեւ, մեր նմաններուն
հետ ունեցած պարտքերնիս զրուցենք:

Ո՞ւնք ընկերական վիճակի մէջ ենք:
Առ ընկերութեան անդամներուն ամեն
նըն ալ, ըստ որում անդամ, զատ զատ
իրենց իրաւունքները ունին: Իրաւունք
բառը մտացածին բառ մը չէ. թէ որ
ատանկ ըլլար նէ, բոլոր մարդկային օ-
րէնքները՝ անկանոն կամքի մը հետեւ-
անքը պիտի ըլլար, և այն օրէնքներուն
արդարութիր՝ աննշան բառ մը:

Եղուր մարդկային իրաւանց աղբիւ-
րը մէկ հատիկ է. որ է՝ ամեն մարդու
իր ծնած ատենքը ասլրելու ու մեծնա-
լու ու իր նպաստակին հասնելու իրա-
ւունքը իր հետը բերելը:

Իրենց ասլրելու ու մեծնալու կեր
սլր, ասանկ ալ իրենց նպաստակին մի
և նոյն ըլլալը՝ կապ մը կ՝ ըլլայ ընկերու-
թեան անդամներուն մէջ տեղը, ու
ասկէ անմիջապէս կը ծագին անդամնե-
րուն մէկզմէկու ունեցած պարտքերը,
և քանի մը կերպի կը բաժնըլին:

ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ

¶ U P S & U P S U

930

ՏԱՐԱՎԻ ԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Յիմսեա մեղի կեանք տուոլը Եսու-
ուած է . բայց որովհետեւ աս կեան-
քը մեր ծնողացը ձեռքովը տուեր է ,
ըսել է որ՝ անսնք մեր կենացը պատ-
ճառ ծանչնալը մեղի սպարագ է :

Պղտիկութեան ասուննիս , մենք մեզի նայելու կարող չեղած ժամանակնիս , ծնողնի խնամեր , օգներ ու պահպաներ են . մայրերնիս մեզի իրենց կաթովը մեծցուցեր մեզ տաքէն պաղէն պահեր են :

Այսքան մեղի պաշտպանելու բաւական չէ այս ժամանակին, հայրերն իսկ մեղի խնամակալ եղեր են, մեղի պետք եղածը հոգացեր են, մեղ կրթեր են, մեղ սիրեր են, ու միշտ կը սիրեն : Վերջապէս մինչեւ վերջը ամեն կերպիւ մեղ պաշտպաներ են, ու մեր բարերարներն են եղած . անանկ որ, աստուծմեց ետքը՝ ունեցած պարագերն իսկ մեր ծնողազնէ :

Ծամանակը մեր պատիկութեան
որչափ անհրաժեշտ պարագ մը եղած

Ա. ՄԱԾԻՆ
ԱՎԱՆԻԿՅԱՆԻ Ա-3

կ'ըլլայ՝ ծերութեան ատենեին անոնք
նայելու , և որչափ ապերախտութիւն
կ'ըլլայ՝ մեր բնական բարերարները ե-
րեսէ ձգել կամ մոռնալը : Աւստի պէտք
է որ ամեն կերպիւ անոնք պատուենք .
բնաւ սրտերնին չի ցաւցընենք , բնաւ
տուած խրատնին չարհամարհենք , ու
խօսքերնին բռնենք ու ընենք : Վեր-
ջապէս պէտք է որ անոնք մեզմէ ամեն
կերպիւ վեր ճանշնանք :

Օ՞նողաց անհնաղանդութիւն ընել-
էն , և մանաւանդ անոնց դէմ ապրո-
տամբելէն մեծ յանցանք չի կայ աշխարհ-
քիս վրայ : Տղայութեան ժամանակ՝
միշտ մտքերնուս մեջ պիտի բռնենք թէ՝
մենք որչափ ալ շատ գիտնանք , անոնք
մեզմէ աւելի բան տեսած ըլլալնուն .
մեզմէ փորձ են . ուստի անոնց հնա-
զանդիլը մեզի հարկ մըն է : Եւ մեծցած
ժամանակնիս ալ , պէտք է որ բնաւ չի
մոռնանք թէ ատեն մը մեզմէ աւելի
գիտցեր են , ու առանց անոնց բան
մըն ալ չինք ըլլար : Վերջապէս միշտ
մտքերնուս մեջ պիտի ըլլայ որ , մեր ծր-
նողքները Աստուծոյ կողմանէ մեզի
երկրորդ նախախնամութիւնը եղած են :

Օ՞նողքդ երեսէ ձգել , չի սեպել
ու չի սիրելը , չէ թէ միայն Աստուծոյ
անհաճոյ բան մըն է , հապա ընկերու-
թեան ալ , աղդին ալ , բարեկամնե-
րուդ ու քուկին մեծերուդ ալ : Վ՞նչ

վարկում ունենան քու վրադ , ինչ
յարդ ունենան քեզի , և ինչ երախ-
տագիտութիւն , ինչ սէր , ինչ առա-
քինութիւն սպասեն քեզմէ , թէ որ քեզի
սիրողը յարդողը մեծցնողը , և քուկին
էութեանդ ու բոլոր ունեցածիդ պատ-
ճառ ըլլողը ասանել կը կսխես նէ :

ՅՕԴԱՒԱԾ Բ.

Գ Ա Ր Տ Տ Ք Ա Ռ Ո Ր Դ Ի Ւ Ս

Կ Ա Մ

ՈՐԴԵՍԻՐՈՒԹԻՒՆ

Օ վաւակ սիրելը՝ անանել բնական բան
մըն է որ , մինչեւ անասուններուն քով
ալ կայ : Աիրելը՝ սիրվելէն աւելի պէտք
մըն է մեր օրտին . ու զաւակնիս եր-
ջանիկ տեսնելով , ինքը ինքնիս աւելի
երջանիկ կը համարինք քան թէ մենք
ինքնին երջանիկ ըլլալով :

Վ րսեն որ ճշմարիտ բարեկամ մը՝
գանձ մըն է : Վիշ քեզի զաւկէդ ա-
ւելի բարեկամ կընայ ըլլալ : Տունել մը
ջրես ու մեծցնես նէ , գիտես թէ իր հե-
տը կը կապուիս . ասիկայ արտաքին քան
մըն է որ իմս է կընաս ըսել . զաւակդ
որ քուկին մէկ մասդ է , որ գուն ըսել
ես , քուկին խնամօքըդ հոգերովըդ ու

աշխատանքը մեծացեր է , որչափ աւնոր հետ կապուելու ու անոր ամեն բրածին ու եղածին մասնակից ըլլալու մեկ բանըդ պիտի ըլլայ : Աւստի անոր աղեկ ըլլալուն որչափ ջանք ընել սպարտք մը ու հարկ մընէ . քեզի . սպոտիկութեան առենը իր մարմնաւոր կարիքները հոգալու , և քանի որ զարդանայ ու մեծայնէ , զինքը ուղիղ ճամբու առաջնորդելու ու երջանիկ ըլլալու ճամբան մոցունելու : Արդ՝ թէ որ այս բնական սպարտէն մեկը ետ կենայնէ , որչափ աղետալի ու թշուառ մարդ եղած կ'ըլլայ : Աս իր անհոգութեանը ու վատութեանը դէմ գրեթէ հաւասար պատիժ ետեւէն կը հասնի , որ է զաւկի մը իր ծնողացը դէմ բրած ապերախտութիւնը : Չիյտեմ ի՞նչ բան կայ աշխարհքիս մեջ ասկէ աւելի անտանելի : Վնշուշտ բարեկամ ունենալու տեղ՝ անհոգ մը կամ թշնամի մը ունենալ . . . :

Ի՞նչ վարկումի տէր կ'ըլլայ մեկը մարդոց առջին , թէ որ իր զաւկին չինայի կամ նայիլը չի գիտնայ : Ի՞նչ նախատինք է իրեն թէ որ իր անունը կրող մը այն անուանը պարսաւանացը պատճառ ըլլայ : Ասկէ ՚ի զատ , Վատուած , որ տղի մը ապագան , աղեկ կամ գէշ ըլլալիքը ծնողացը յանձներ է , ՚ի հարկէ օր մը իրենցմէ հաշիւ պիտի ուղէ բրածնուն :

Ուստի պէտք է որ ծնողքները ի-
րենց դաւկին ամեն պէտքերը հոգան ,
պզտիկութեան ժամանակը մարմնոյ վե-
րաբերեալ խնամքները կատարելով .
ու քանի որ մեծնայ , միտքը ու սիրտը
կրթելով . ասանկով իրենց ծերութեան
ժամանակը՝ միսիթարութիւն մը պատ-
րաստած կ'ըլլան իրենց , միանդամայն
նախախնամութե կողմանէ իրենց դր-
ռած մէկ պարտքը կատարած կ'ըլլան :

Եմանասպէս ազգի մը , ընկերու-
թեան մը արժանաւոր անդամ պատ-
րաստած ըլլալնուն , հասարակութեան
երախտագիտութեանը ու գովասանու-
թեան արժանաւոր եղած կ'ըլլան :

ՅՕԴՈՒԱԾ Գ.

Պ Ա Ր Տ Տ Գ Ա Ռ Ե Ն Բ Ա Ր Ա

Կ Ա Մ

ԵՎԱՅԱՅԻՄՈՒԹԻՒՆ

ԽՆՉՊԵՍ որ մարդիկ Աստուծոյ առ-
ջին հաւասար են , ասանկ ալ եղբարք
իրենց ծնողացը առջին հաւասար են :
Իրենց խնամակալներն ու նախախնա-
մութեան կողմանէ իրենց գործադիր
բարերարները մի և նոյն են : Աս պատ-
ճառաւը , և պզտիկուց մէկ աեղ մեծ-

ցած ըլլալովներին , մէկզմէկու ընկերանաւ լը իրենց սովորութիւնն մը և պէտք մը կ'ըլլայ , ինչպէս ալ մէկզմէկու ձեռըն տու ըլլալը հարկաւորութիւնն մը :

Եղբարց մէջ իրարու նախանձիւ կամ մէկզմէկու զրկմանը ջանալը , չե թէ միայն վատութիւն է , հասկա նաև անհնարին յիմարութիւն է : Ո՞եկ դի գնենք բարոյական պարտականութիւնը , մի միայն անձնասիրութենէն ու շահախնդրութենէն անդամ խորհուրդ առնելով , մեր եղբարցը հետ վարվելու կերպը սորվիլ ուղենք նէ , կը նա յինք որ խելացիութիւնը անոնց ձեռ ու ընտու ըլլալ և անոնց աղէկութիւնը ուղենք է : Աս աշխարհքիս վրայի դի պուածները և պատահմունքները այն չափ մեր կարդադրութենէն մեր խելքին հասած ճամբէն հեռու են որ , շատ անդամ աւելի անակնեկալ բաները կը պատահին : Աս պատճառաւաս մեզի պատահելու բաներէն վեսաս չի քաշելու համար , արդէն մեզի օգնական ճարելը մեզի հարկ մըն է : Ահա ասոր համար ճշմարիառները ճշմարիտ բարեկամ ունեցողն է : Ո՞ի վինարուեր հիմա Պիւղաղէս մը կամ Պիրեստէս մը : Ո՞եկ մարդ մը՝ բոլոր իր կեանքին մէջ աշխատելով , բարեկամութեան պարտականութիւնները գիացող ու գործի գնող մարդ՝ հաղիւ թէ մէկ հատ մը կը

գըտնայ , ու երանելի է թէ որ ատանկ
բաղդի մը հանդիպի : Ահա բարեկամ
մը այդչափ անդիւտ բան մըն է : Ո՞ւր
եղբարքը բնութենէն առ ՚ի պարզեւ
մեզի տրված բարեկամներ են : Ուրեմն
ի՞նչ յիմարութիւն , թէ որ մեր ատ
բնական բարեկամները մեզի բարեկամ
պահելու տեղ անոնք մեզմէ հեռացը-
նենք , կամ անոնց գէշութիւն ընելու
ելլալով , անոնք մեզի թշնամի ընենք :

Ի՞նդ հանուր մարդոց հետ ունեցած
բարյական պարտականութիւններդ
ի՞նչպէս գիտնամ որ կը կատարես կամ
պիտի կատարես , թէ որ նախ քու պինդ
մերձաւորիդ ունեցած պարտականու-
թիւնդ մոռնաս : Վու անունդ ի՞նչ
պէս մարդու կարդ գրիլի , թէ որ մար-
դութեան այբուբենը անդամ չես ըս-
կըսեր :

Ո՞ւր եղբարցը ունեցած պարտակա-
նութիւննիս մինակիրենց թշնամութի-
ընելէն հեռու կենալ չէ . ատիկայ շա-
հախնդիր մարդ մըն ալ ամօթ կը հա-
մարի իրեն , և իր համբաւը պահելու
համար ատկէ կըզգուշանայ : Վու
պարտականութիւնը ատկէ աւելի է .
պէտք է որ անիկայ քու անձիդ պէս
սիրես , իրեն հետ բաղցրութեամբ վար-
վիս , պէտք եղած ժամանակը թէ և
իրեն անհաջոյ ալ երեւի , իրեն աղէ-
կութեանը կարեւոր եղած խրատները

իրեն տաս , իրեն հետ քու շահըդ
մոռնալ գիտնաս , իրեն համար՝ ատեն ,
հեշտութիւն , պարծանք և ստակ կոր-
սընցնելը սլարտք մը ճանչնաս :

Յ Օ Դ Ա Խ Ա Ծ .

ԵՄՈՒՍԻՆՆԵՐՈՒՆ ՄԵԿՁՄԵԿՈՒ
ՈՒՆԵՑԱԾ ՊԱԲՏՔԵՐԸ

Ի՞նչ կը համարիս ամուսնութեան
պայմանները , և ի՞նչ պարտաւորու-
թիւն ունին ամուսինները : — Ո՛խնալ ,
և միացած կենալ մինչեւ վերջը ամէն
կերպով : —

Ի՞նչպէս որ զաւակ մը անբաժանելի
կերպիւ հօրը և մօրն է , ասանկ ալ ի-
րենց ստացուածքը և ինչքը , պատի-
ւը և երջանկութիւնը , թշուառու-
թիւնը և աղետքը , վերջապէս բոլոր
պարտքերնին և ապագանին անբաժա-
նելի կերպիւ մի և նոյն է , և պէտք է
որ միօրինակ և մի և նոյն ըլլայ :

Տնական երջանկութիւնը մինակ աս
միութեանը վրայ հիմնած է : Ամու-
սինները ունեցածնին մէկզմէկէ չէ թէ
չի պիտի խտրեն միայն , հապա առանց
իրարու հաճութեանը մէկերնին բան
մըն ալ ընելու իրաւունք չունին , ու
չի պիտի ընեն :

Տան մը մէջ բարի զաւակ հասցը
նել ու մանաւանդ տնական երջանկու-
թիւնը ձեռք բերելը՝ ոչ այնչափ կա-
տարեալ ամուսին վնտրուելով ու գրտ-
նելով կը ըլլայ , բան թէ՝ մէկը մէկալին
պակասութեանցը ներողամիտ ըլլա-
լով : Կարելի բան չէ որ մարդ մը ամե-
նակատար եղած ըլլայ . ուստի մէկը
կատարեալ կարծելը արդէն անիկայ
պարսաւել ու նախատելէ , ուրիշ կը-
ոիւներ և մեծամեծ խուվութիւններ
առաջ կուգան , որոնք մեծնալու տղոց
ուրիշ բան չեն պաղաբերեր , բայց մի-
այն ինքնահաւանութիւն և մոլուի :

Եմուսինըդ քեզի յարմար բնութի-
ունի ու ուղածիդ պէս է նէ , (չեմ
ըսեր մարմնոյն գեղեցկութեանը մա-
սին , որովհետեւ ասիկայ առժամանա-
կեայ բան մըն է , և անիկայ ամեն բա-
նէն աւելի պատուելը յիմարութիւն
է , վասն զի ատ պատիւը կրից գրրդ-
մամբն է . Ես հոգւոյն գեղեցկութիւ-
նը և բարոյական կրթութիւնը կը փր-
տրուեմ) . Թէ որ ամուսինըդ ատուա-
սին ուղած հանդամանքներդ ու ին նէ
ասիկայ քեզի պատրաստուած պատկու-
թիւն մըն է , որն որ նայէ որ վայելես
առանց խանդարելու :

Եայց թէ որ բարոյական պակասու-
թիւններ ունի նէ , մի յութահամիր ,
շատ անգամ մարդս իր վիճակը փոխե-

լով ինքն ալ կը փոխիլի : Առ պարագայ
ները իրեն նոր ձեւ կուտան : Երկու
հոգի մէկ աեղ կենալովնին, իրենց բը-
նութեան մէջը ունեցած չարն ու բա-
րին մէկզմէկու կը հազարդեն, ու մէկ-
զմէկու բնաւորութիւնը կ'այլայլեն :

Դուն նայէ որ ընկերոջըդ մոլութե-
նէն չի տարափոխիս, միանգամայն նայէ
որ բարի օրինակներով իրեն բարի բը-
նաւորութիւն տաս :

Վէկը՝ որչափ կատաղի և մոլի ալ
ըլլայ, ամեն օր աչքին առջին առաքի-
նութեան և քաղցրիկ բնութեան օրի-
նակ տեսնայ նէ, անկարելի է որ պինդ
վերջը իր բնաւորութիւնը չի մեղմէ :
Ի՞այց թէ որ ընկերոջըդ մոլութիւննե-
րը տեսնելով դուն ալ պուաս կանչես
նէ, գիտցիր որ ան բարի ճամբայ մըտ-
ցընելու տեղը դուն առաջ մոլութեան
ճամբայ մտար : Կ'ուզես որ մէկը քե-
զի բարեկամ ըլլայ, նախ դուն բարե-
կամութիւն ցուցուր, ուստի քու ընկե-
րոջըդ քեզի բարեկամ ըլլալը ուզելոդ
ատկէ սլիտի գիտնամ որ, նախ դուն
իրեն բարեկամութիւն ցուցունես :

Ծարի հոգիի հետ վարուիլը՝ ամե-
նուն գործն է . գժարը՝ ու առաքին-
ոյն արժան գործը՝ չարին հետ վար-
ուիլ, ու չարը բարի ընելն է : Առ աշ-
խարհը մէջ ունեցած կեանկերնիս՝
մէր մէկ գրամագլուխն է . ատ դրամա-

գլուխը շատցընելը բարեգործելով ու
առաքինի ապրելով միայն կ'ըլլայ : Ուր
առիթ գտնաս առաքինի ըլլալու նէ ,
ինքը զինքը երջանիկ սեպէ , ու գիտ
ցիր որ բարի ու քաղցրիկ կենաս նէ ,
հոգիդ և մարմինըդ աւելի հանգիստ
կ'ըլլան , քան թէ խռովութեամբ ա-
տեն անցընելով :

Որչափ ևս առաւել վատութիւն
կ'ըլլայ , բարի ընկեր մը ունեցած տե-
ղըդ՝ անոր բարի բնաւորութիւնը չի
ճանչնալ ու ամուսնութեան պարտքե-
րուն դէմ մեղանչել : Ասիկայ իրա-
ւունք մը տալէ դիմացինիդ քեզի ան-
հաւասարիմ ըլլալու : Հոս ամենէն
եվել միտքըդ պիտի բերես թէ ինչ որ
կ'ուզես որ քեզի չընեն , դուն ալ մի
ընկեր :

Ամուսնութեան վախճանը՝ զաւակ
ունենալ , ու զաւակ հասցընել է : Թէ
որ ամուսինները մէ կզմէ կու ունեցած
պարտքերնին ճանչնան ու մէ կզմէ կու
հետ աղէկ վարուին նէ , բարի օրինակ
մը կ'ըլլան իրենց զաւկըներնուն , որոնք
իրենց բնաւորութիւնը անոնց ըրածին
վրայ շրտկելով , բարի ու առաքինի
կ'ըլլան . և այս ալ ատեն կուգայ որ
իրենց երջանկուելը ազբիւրը կ'ըլլայ :

ՅՕԴՈՒԱԾ Ե.

ՄԵԶՄԻ ՄԵծերնիւն ԵՒ ՊՇՏԿՎՆԵՐՆԻՆ ՀԵՏ
ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏՔԵՐՆԻՍ

‘Օ-ԱԹԱՅ մը՝ իր ծնողքին ի՞նչ աչ-
քով կը նայի նէ , նոյն աչօք պիտի նա-
յի իր տիրոջը . ու զաւակ մը իր հօ-
րը ի՞նչպէս կը ծառայէ նէ , այնպէս
պիտի ծառայէ :

Տէր մը իր ծառային ամեն բան
հաւայ , իրեն յանձնէ , իր սեղանը
իրեն բանայ , անիկայ իրեն մէկ մօտը
մէկ մերձաւորը ընէ , իր սլատիւը՝ իր
գաղտնիքը՝ իր բոլոր ընտանիքը անոր
հաւատարմութեանը յանձնէ , ու ծա-
ռան աս հաւատարմութեանը աս բա-
րերարութեանը դէմ իր տիրոջը անու-
նը աւրելու , ինչը մսխելու , կամ
զինքը բամբասելու և մատնելու ել-
լայ նէ , ատիկայ դրեթէ իր ծնողացը
դէշութիւնելու չափ վատութիւն է :

‘Օ-առայ մը իր տիրոջմէն բան մը
գողնայ կամ դրսէն մէկ գող մը նոյն բա-
նը գողնայ նէ , մարդկային օրինաց առ-
ջին անգամ մէկ աստիճան յանցաւոր
չեն : Պատճառը սա է որ , մէկուն
քով չէ թէ միայն գողութիւն կայ ,
հասկա անհաւատարմութիւն և վա-
տութիւն ալ կայ :

Վ երջապէս ծառան պէտք է որ ա-

մէն կերպիւ իր տիրոջը հաւատարմու-
թիւն ցուցունէ , բնաւ անոր մէկ հը-
րամանը ականջի ետին չի ձգէ , ու իր
տիրոջը ամէն բանը իրենին պէս պահէ-
ու պաշտպանէ :

Այնպէս տէրն ալ իր ծառան զաւ-
իի աչքով նայելու է : Ի՞աղդը անիկայ
զրկեր ու ծառայութեան աստիճանի
մէջ ձգեր է նէ , որչափ նայելու է տէ-
րը՝ որ իրեն միսիթարութեան գործիք
ըլլայ քան թէ տրանջալու առիթ :

Տէր մը իրաւունք չունի պայմա-
նագրեալ ծառայութենէն աւելի բան
մը ուզելու : Ի՞այց ծառայի մը մոլու-
թեանց մէջ իյնալը՝ կամ գէշ բարքե-
րու տէր ըլլալը տեսնայ նէ , պէտք է
որ՝ ինչպէս որ իր զաւակը կը խրատէ ,
այնպէս խրատէ ու ուզդութեան բե-
րելու ջանայ :

Օառան ալ իր տիրոջը մոլութիւն-
ները տեսնալով , պէտք է որ բնաւ
այն մոլութեանցը մասնակից կամ ձե-
ռնատու ըրլայ : Ի՞նաւ չար պատուէր
մը չի կատարէ : Ի՞նաւ իր տիրոջը հը-
րամանը տեղը տանելու համար մար-
դոց իրաւունքին չի դպչի :

Օառային ու տիրոջը վիճակներուն
տարբերութիւնը տեսնալով , պէտք է
որ մէկը ինքրզինքը մեծ բան մը և միւ-
սը վասէակ մը չի բռնէ . ու մէկզմէ-
կու հետ այն մոօք չի վարուին :

Ամենքս ալ մարդ ենք . թէ որ հոս
մի և նոյն վիճակի մէջ չենք նէ , տեղ
մը կայ որ ամեննիս ալ մէկ պիտի ըլլանք :

ՅՕԴՈՒԱԾ Զ.

Պ Ա Ր Տ Ք Ա Ռ Հ Ե Ւ Ա Ս Բ Ս

Կ Ա Մ

ԸՆԿԵՐԾԻՐՈՒԹԻՒՆ

Ի՞շ որ կ'ուղես որ ուրիշները քեզ
զի չընեն , դուն ալ ուրիշներուն մի
ըներ . ինչ որ կ'ուղես որ քեզի ընեն ,
դուն ալ ուրիշներուն ըրէ : Աս երկու
խօսքը՝ մարդոց մէկզմէկու հետ ունեցած
բոլոր պարագերուն բովանդակութիւնն է :

Խելացի մարդը՝ սովորաբար գէշ
կ'ըլլայ կ'ըսեն . բայց կատարեալ խելք
ունեցող մարդն ալ անկարելի է որ գէշ
շութիւն ընող ըլլայ : Իր բանը գիտ-
ցող Ճարտար մարդն ու աղէկ մարդը՝
թէպէտ մի և նոյն նպատակ չունին ,
բայց մի և նոյն ընթացքով կը քալեն .
ու թէ որ Ճարտար մարդը՝ իր գործը
գլուխ տանելով ուղածը ձեռք կը բերէ
նէ , գիտցիր որ աղէկ մարդու համ-
բաւ իբր վարագոյր իր վրան առնելով
է : Աղէկ մարդ ըլլալն ալ ուրիշ բան

չ , բայց միայն իր բարոյական պարտ-
քերը կատարել :

Պու ընկերըդ , քու բարեկամըդ և
քու եղբայրըդ մի խաբեր , մի բամբա-
սեր , մի զբարաներ , իրեն թշնամու-
թիւն մի ըներ . իր ինչքը մի յափշտա-
կեր , մի գողնար , զինքը մի մեռցներ ,
որ իրաւունք ունենաս ուրիշներուն
կողմէն ալ նոյն զգուշութեանց ակրն-
կալութիւն ունենալու :

Ուկուն գովեստը ընելը , մանա-
ւանդ մտիկ ընելը այնչափ դժար բան
է որ , գովեստ մը չդիտեմ որ ուրիշի
մը պարսաւանքը չըլլայ , կամ ասանկ
չեղած ատենը մտիկ ընող մը գտնուի :
Դուր կրթեալ լեզուներն ալ գրեթէ
բամբասանաց ու վար զարնելու կեր-
պը կրթուած են : Ասոր պատճառը սա-
է որ , մեր ներսի դին մէկ չի քաշել
մը ունինք , որ միաբերնիս մէկը բամ-
բասել ալ չըլլայ , կամ մէկը գովել ալ
ուզենք նէ , առանց իմանալու մեր խօս-
քը բամբասել մը կ'ըլլայ , և մեր գովես-
տը պարսաւանք մը : Արտանց գովելու
կարաղ ըլլալու համար , պէտք է որ հո-
գիդ բարձրացած ու աղնուացած ըլ-
լայ , որով ամեն բան աջքէդ հեռանա-
լով , մի և նոյն կէտի վրայ տեսնես :
Ասով մարդոց յանցանքները՝ պակսու-
թիւն և յիմարութիւն կը համարես ,
ուստի անոնց դիւրաւ ներող կ'ըլլաս :

Դումելի բաներուն ալ քիչութիւնը
տեսնելով, անոնք աւելի կը յարգես :
Ուրդ՝ մինչեւ որ աս կէտք չի հասնի,
բարոյական կատարելութիւն ունեցած
չի սեպուիր, սա բարոյական պարտքերը
կատարելապէս չի կրնար կատարել :

Երեք չորս տարեկան տղի մը հայրը
կամ մեծերը՝ տղին ըրածին ու անկէ
իրենց եկած նախառանացը և թշնա-
մութեանցը դէմ չգիտեմ ինչպէս վը-
րէժինդիր ըլլալ կրնան ուղել, ու ա-
սոր համար իրենց ատենը անցընելը որ-
շափ յիմարութիւն կ'ըլլայ : Իմ գիտ-
ցածը՝ տղին ըրածին վրայ կը խնդան
ու մէկ գի կ'անցնին, ու թէ որ բար-
կանալով վրէժ առնելու ելան նէ ու-
րիշները իրենց վրայ կը խնդացընեն :

Չեմ գիտեր ինչ մեծ տարբերու-
թիւն կայ պղտիկ տղոց ու մեծ մար-
դոց մէջ տեղը : Տղայ բաելով, կը հաս-
կընանիք որ մեզմէ քիչ կատարելութիւն
ունին, այսինքն մեզմէ քիչ բան դի-
տեն, և քիչ բանի կարող են : Բայց
մեծ մարդիկ կատարեալ են : Ու թէ
որ կատարեալ չեն, 'ի հարկէ քիչ տար-
բերութեամբ անոնիք ալ տղայ են, և
Աստուած ալ մարդոց աս աչքով կը
նայի :

Դիտցիր որ խելացի մարդը՝ իր գոր-
ծին յառաջ երթալուն միայն կը նայի .
չերթար իր գործը ձգելով ինքը ինքը

մոռնալով վրէժինդրութեան ելլալ .
որովհետեւ պինդ վերջը կը տեսնես որ ,
թշնամութիւնը չէ թէ միայն քու
թշնամիիդ չար պտղաբերել է , հապա
քեզի ալ :

Ոովորաբար վրէժինդիր ըլլալ ու-
զողները՝ ակար խելքի տէր ըլլողներն
են . բայց ասիկայ՝ թշնամիէդ քեզի գա-
լիք թշնամութիւններուն առջեւը
առնելու մի նայիք ըսել չէ , նայէ որ
քեզի գէշութիւն մը չի գայ . քեզի
դալիք գէշութիւնները անկարելի ընե-
լու ջանք ըրէ : Իայց երբոր ետքը քե-
զի թշնամութիւն ընողին աղէկութիւն
մը ընել պէտք ըլլայ նէ , վրէժինդիր
ըլլալու տեղը , նայէ որ ան աղէկու-
թիւնն ալ ընես :

Թշնամիիդ վրայ ընելիք պինդ մեծ
յաղթութիւնդ՝ անիկայ իր թշնամու-
թիւնէն ետ կեցընելն է . և ասոր հա-
մար գէշութեան դէմ բարերարու-
թիւն ընելէն ուրիշ մեծ զէնք չես կըր-
նար ունենալ :

Իարեկամ եղիր թշնամի եղիր , բա-
րերարութիւնդ մի խնայեր : Ոարմնա-
ւոր մէկ հեշտութիւն մը դեռ չի լը-
մընցուցած կէս ճամբան ճանճրանալ մը
կուգայ . բայց բարոյական հեշտու-
թիւնները ատանկ չեն :

Հարցուր բարերարին մէկին , թէ
աղքատի մը մերկ տղաքները պաղէն

տապէն պահած ու անոնց արցունքը
սրբած ժամանակը ինչ հեշտութիւն
իմացաւ, ու այն զգացած հեշտու-
թիւնը ուրիշ մարմնաւոր հեշտու-
թիւններուն պէս շուտով անցաւ մի :

Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ

Պ Ա Ր Տ Ք Ա Ռ Ա Զ Գ Կ

Կ Ա Մ

Ա Զ Գ Ա Ս Ի Ր Ա Ւ Թ Ւ Ւ

Ի ՞ նկերան սւլը՝ մարդուս համար բը-
նական օրէնք մըն է . մարդկային խիստ
մենծ ընկերութիւնը՝ բոլոր ազգի
մարդկան ժողովին է , և պինդ պղտի-
կը , իր ընտանիքն է . աս երկու ծայր
ընկերութեան մէջ տեղը խել մը գրա-
նուած ուրիշ ընկերութիւններ ալկան,
որոնց օրինաւոր և գլխաւորը՝ մար-
դուս իր ազգն է :

Հայրենիքը ուրիշ բան չէ , բայց
եթէ այն տեղը , ուր որ մէկը աշխարհը
կուգայ , և իր հայրը մայրը կը ճանչ-
նայ , ուր կայ իր նախնեացը՝ իր ազգա-
կաններուն՝ իր բարեկամներուն՝ ծնո-
ղացը ուկրներուն նշխարները ու դամ-
բարանները . ուր կայ նախնեացը նա-
հատակութիւններուն և ուրիշ ըրած

դործքերնուն յիշատակարանները . ուր
առեր է իր կրօնին ու հաւատոց կրտա-
կլ : Վերջապէս հայրենիքը գրեթէ ու-
րիշ բան չէ , եթէ ոչ , ազգին ժողո-
վատեղին : Եարոյականաբար , մեղի հա-
մար հայրենեաց հետ կասուիլն ու աղ-
դին հետ կապուիլը միևնոյն է : Ո՞ւ կը
կամ միւսը սիրելու համար ալ , ինչ-
պէս որ 'ի բնէ խրատեալ եմք ծնողք-
նիս սիրելու և ինչպէս որ ասոր հա-
մար ոչ մեր շահէն և ոչ մեր խելքէն
խորհուրդ կ'առնեմք , այլ մեր սրտին
մէկ անխորշելի պիտոյքը կը լեցընեմք ,
ահա այնպէս ալ մեր հայրենիքը և մեր
ազգը սիրելու բնութենէն թելադրած
ենք : Ո՞ւ նախնիքը ու ծնողքնիս սիրել-
նուս համար , անոնց ամէն ունեցածնին՝
անուննին և բնակած տեղերնին կը սի-
րենք , ու առ բաներուն հետ կը կապ-
ուինք . աշխարհքիս վրայ տեղ չի կայ որ
մարդս իր հայրենեացը , իր նախնեացը
իրեն կրտակ ըրած տեղերուն՝ ու յի-
շատակութիւններուն և անուանը վր-
այ սէր չունենայ :

Եաց ազգասիրութիւնը՝ մինակ այդ
բնական սիրոյն հետեւանքը չէ . մեր
անձնական աղատութիւնը , մեր ու
մերիններուն և բոլոր ունեցածնուս
ապահովութիւնը ազգային օրինաց և
մեր հայրենեաց անխախտ կենալուն
վրայ հիմնած ըլլալով , մեր շահն ալ

աղդի և հայրենեաց հետ կասկուիլ կը
խրատէ մեզի : Ա ասն զի թէ որ աղդ ըր-
լար , ուր կը մնար աղդային պաշտպա-
նութիւնը և աղդային օրէնքները . և
ասոնք ալ ըրլային , ուր կը մնար ընչեց
տէր ըրլալու իրաւունքը , կամ անոնք
ապահով պահելու միջոցը , և վերջա-
պէս , մեր ազատութեան և կենաց ա-
պահովութիւնը որ հիմանց վրայ կը-
նար կենալ :

Հայց թէ որ աղդերնուս անխախտ
կենալը մեզի ամեն կերպիւ պէտք է ,
ու թէ որ անիկայ սիրելը մեզի բնա-
կան պէտք մընէ նէ , ՚ի հարկէ պարտա-
կանութիւն կայ մեր վրայ աղդերնիս
սիրելէն ետ չի կենալ . և որովհե-
տեւ աղդերնիս որչափ որ զօրաւոր ըր-
լայ ու հաստատ կենայ՝ այնչափ ալ մեր
շահուն և մեր սրտին դիտումը լեց-
ուած կ'ըլլայ , ուրեմն ամեն կերպով
սիրտի աշխատինք աղդին քաջալաւու-
թեանը և իր բարոյական ուժին աւել-
նալուն :

Հայց աղդին սիրնդ մեծը , մի-
աբանուին է , ուր միաբանութիւն կայ ,
աղդ կայ , ուր միաբանութիւն չի կայ ,
կամ աղդ չի կայ , կամ չիք ըրլալու մօտ
է . ըսել է որ առջի պարտականու-
թիւննիս , աղդասէր ըսուելու համար
միաբանութիւն ունենալու է , միա-
բանութիւն խորհրդաց բանի և գոր-
ծոյ :

Ազգի մը մէջ երկու կարգ աղդա-
յինք կան . մէկը թէ հայրենեաց թէ
հայրենի կրօնի և օրինաց սլաշտապանու-
թեանը համար աղդին կողմանէ ընտ-
րուածներն են , և միւսը աս սլաշտ-
պանութիւնը յանձնառու բլող և այն
սլաշտապանութեանը տակը դտնուող-
ներն են :

Հայց մարդը՝ ինչ կարգի մէջ ալ-
գտնուի , պարտականութիւն ունի ա-
մէն կերպով աղդին սլաշտապանը և օգ-
նականը բլալու , թէ և ասիկայ իր ներ-
կայ շահուն դէմ բլայ : Պէտք է որ
գիտնայ աղդին համար իր շահը չի
մինտուել կամ մոռնալ , իր ինչքը իր ըս-
տացուածքը իր կեանքը անդամ աղդին
աղէկութեանը ու սլատուոյն նուիրել :
Կամ կայ ըսել չէ որ մարդը իր աղդին
համար ամէն բան պիտի մոռնայ . իր
մարդկային ուրիշ պարտականութիւն-
ները չի պիտի կատարէ : Մարդը իրա-
ւունք չունի աղդին աղէկութեանը հա-
մար գէշութիւն մը ընելու կամ ու-
րիշի մը իրաւունքին դպչելու : Թէ որ
աղդին աղէկութեանը վրայօք անհոգ
կենալը վատութիւն է նէ , մէկ կողմէ
ալ աղդին նուիրելու կերպով իր եղ-
բայրը , իր ծնողքը մեռցնելը կամ ասոր
պէս ուրիշ չար բան մը ընելն ալ
վայրենի աղդասիրութիւն մըն է , որ
մոլութենէն վար չի մնար :

Ազգիդ ունեցած պարտականութիւններդ կ'աւելնան , թէ որ ազգին կողմանէ կարգեալ օրինաւոր մէկն եւ նէ : Ան վայրկեանին որ ազգին կառավարութիւնը յանձգ առիր , ան առեւնէն պէտք է որ բոլորովին ազգը դուն ըլլաս . ազգին շահն ու պատիւը և համբաւը քու շահդ՝ քու պատիւդ , և քու համբաւդ համարես . ազգին կըրած ազէտքը նեղութիւնները և թրշնամանքը քու անձիդ վրայ կրածի պէս սեպես . իր յառաջադիմութիւնը և հասարակաց օգուարը քեզի նպատակ բռնելով , բոլոր ինչքդ՝ շահդ՝ փառքրդ՝ զուարձութիւններդ ու սպագագ մոռնաս , կամ բանի տեղը չի դնես : Որտիշետեւ յանձնառու եղար ազգիդ խնամքին , ՚ի հարկէ պարտաւորութիւն ունիս ըրած խոստմունքդ կատարելու . քուկինապագադ քուկինառաջինգործքրդ առաջին պարարդ առ խոստմունքրդ կատարելն է : Թէ որ կարող չես այդ շափիննէ , մի յանձնառու ըլլար . թէ որ եղար նէ , մեռնիլդ աւելի ազէկ է քեզի , քան թէ ինքը վիճակիդ առջեւ ամօթով ըլլալ :

Եր ազգը սիրելը՝ մինակ անիկայ մեծցընելու պատույ հասցընել չէ : Կոկէ աւելի , անիկայ չի պղտիկցընել , իր հայրենի պատիւը և կրօնքը պահել , ազգին օրէնքներուն չի դպչիլ , ու պակ-

սութիւնները վերցընել, վերջապէս անմիաբանութեան և երկագառակութեան պատճառ չըլլալն է :

Եզդդ սիրելըդ ատկէ գիտնամ որ, հասարակաց օգուտը քու անձնական շահէդ վեր բռնես ու ազգդ արհամարհ չի բռնես : Վարդըս՝ իրաւունք ունի իր նախնեացը ու իր հօրը համբաւովը պարծիլ . մարդիկ ինչ որ ալը սեն ասոր դէմ , ազնիւ ծնունդ մը միշտ բազդ մըն է և նախնեացը մէջ մեծանուն մարդիկ ունենալը շնորհը մըն է : Իայց անոնց փառքը չես կրնար շարունակելնէ , նախնեացդ ազնիւ անունը քեզի նախատինք մը կ'ըլլայ , ան ատենը լաւ ևս էր որ անանուն մէկուն սերունդը ըլլայիր : Վհա ասանկ ալ թէ որ ազգդ մեծանունէնէնէ , նախատանաց արժան չի գտնուելու համար քեզի հարկ է անոր պարծանքը անքծութքը շարունակելու : Վսոր հակառակը՝ թէ որ ազգդ անանուն ու արհամարհելի էնէ , այն անարդանացը դուն մասնակից չես ըլլար , թէ որ այդ անունը աղդիդ վրայէն քերելու ջանքը ընես՝ որով ազգդ փառաւորած , և անոր փառաւորելովը հասարակութեան երախտադիտութեանը արժանի եղած կ'ըլլաս : Վէկը նուաստ ծնունդ ունենալովը անարդելի չըլլար , թէ որ ինքը զինքը աղնուացընէ , և ետեւէն եկող իր սե-

բունդին աղջուական անուն ձգէ , և իր պարծանքը ըլլայ : Ասիկայ՝ աղջուականի մը իր աղնուականութիւնը ուահեցէն աւ ելի արժանաւորութիւն ունի :

Ազտ մը իր փառքէն իյնայ իր պատիւը կորսնցընէնէ , ասոր պատճառըլող աղդայինքները՝ թէ և մեծանուն մարդիկ ըլլան , երանելի կ'ըլլային , թէ որ քնաւ անուն չունենային . որովհետեւ անանկ մարդուն զաւակը անդամիրեն ամօթ կը համարի իր հօրը անունը կրելու :

Թէ որ քու անհոգութենէդ կամ անձնական շահդ վինտըւելէդ աղդդ վշտաց ու նեղութեանց հանդիսպի նէ , գիտցիր որ վատթարներուն կարգն ես , բայց ատկէ առաւել , թէ որ քու կիրքդ տեղը տանելու համար աղդդ ոտքի տակ առնես կամ առնել տաս , ու աղդիդ համար ներողամիտ ըլլալ , իրեն կողմանէ քեզի հասած թշնամանացը համբերել , թէմիստոկղէսի պէս՝ զարի , բայց նոին ընէ ըսել չի գիտնաս , ու վրէմիսնդիր ըւլալու համար աղդիդ գէմ ելլաս կամ ելլալ տաս , քու նախնեացդ դամբարանները քակես , անոնց նշխարքը հովի և հուրի տաս , վերջապէս քու աղդայինքդ խղճալի վիճակի մէջ խօթելու , և անոնց բարօրութիւն բերելու տեղը՝ ոռվ , մահ և ուրիշ գէշութիւններ գլուխնին հասցընելու հետեւիս նէ ,

գիտոցիր որ, քան զվատթարս վատթարս
ես : Ասիկայ, իր բարեկամները իր աղ-
դականները՝ իր եղբարքը՝ իր ծնողը՝
իր կենդանութիւն առած օդն ու տե-
ղը ու բանալ մընէ : Ասիկայ իր աղգը բա-
րոյականաբար կամ իրապէս սպաննել
մըն է, որուն չափ վատթարութիւն
չեմ գիտեր :

Վարդկային ժողովոյն կամ աղգիդ
մշցէն անհատ մը թէ որ քեզի թշնա-
մութիւն ընէ նէ, բարոյական պարոք
մըն է քեզի այն թշնամութեանը դէմ
թշնամութիւն չի հասուցանել, և
պէտք ըլլայ նէ փոխարէն աղէկութիւն
ընել : Վրչափ ևս առաւել վատու-
թիւն կըլլայ՝ աղգիդ ապերախտու-
թիւնը աեսնելով իր թշնամին ըլլալ :
Ազգդ ինչ որ ալ քեզի ընէ, պէտք է
որ միշտ զիները սիրես ու պաշտպանես :

Ազգիդ մշջ գէշութիւն տեսար,
քեզի պարոք է աղգային օրինաց առջին
այն գէշութիւնները ամբաստաննելու :
Չի կրցար անոնք վերցընել, չի կրցար
համոզել, սպասէ . աւելի առաքինու-
թիւն կայ քեզի համբերելու կամ մեռ-
նելու, քան թէ վրդով հանելով կամ
օտարը աղգայնոցդ դէմ միջնորդ կան-
չելով նորանոր գէշութեանց պատ-
ճառ ըլլալու : Ազգդ օտարին մատնե-
լով ինչ աղէկութիւն պիտի յուսաս
աղգիդ, մանաւանդ քեզի համար . ու

բով քովլյարդ պիտի ունենաս . աղքայնոցդ քովլ . բայց ամենքն ալ՚ի հարկէ քեզ գարէ՚ ՚ի գար պիտի անիծեն . որուն մասնեցիրնէ անո՞ր քովլ . բայց գիտնաս որ , մասնիչ մարդէ մը աւելի նախատելի բան չի կայ : Աւտի օտարը քուկին մասնութենէդ որչափ մեծամեծ պառզ ալ քաղէ ՚նէ , այնչափ իր ներսէն քեզ պիտի նախատէ . ու թէ որ երեսանց քեզի պատիւ ալ տայ ՚նէ , քեզմէ նորանոր մատնութիւններ ակնկալելուն է , չէ թէ քեզ յարդելուն :

Ճշմարիտ ազգասեր մը չէ թէ մի այն իր աղգը բնաւ չի մատներ՝ իրեն թշնամութիւն չըներ , հապա չի բամբասեր ալ , և վար չի զարներ , մանաւանդ օտարին առջին . որովհետեւ գիտէ որ իր աղգին պատիւը իրն է , անոր պատիւը քիչընելը իր պատւոյն գպչիլ է . բամբասանաց արժանի բան մը տեսար աղգիդ մէջ ՚նէ , նայէ որ այն բանը վերցընես , իրօք և պէտք եղած տեղը խօսելով , ու չէ թէ լեզուիդ տալով , որով անկար և չնչին մէկը ըլլալդ կը գիտցընես :

Վղդիդ գաղտնիքները պահէ . ասիկայ չէ թէ միայն քու շահդ է , հապա քու մարդութեանդ ալ պարտքըն է . մէկը իր բարեկամին կամ թէ ևս առաւել իր հօրը և մօրը գաղտնիքը գայ քեզի զուրցէ ՚նէ . ի՞նչ հա-

մարտմ կ'ունենաս իր վրան : Յօհ որ
ան գաղանեացը մէջէն քեզի հանելու
օգուտ մը ունիս նէ , այն օգուտաբ կը
քաղես , բայց զուրցողը կ'արհամար-
հես . ու գաղտնիք մըն ալ գուն ու-
նիս նէ , կ'զգուշանաս այն մարդուն
զուրցելու , ու իրեն անդամ մըն ալ
հաւասարմութիւն չես ունենար , ու
զինքը գեթ պարտապ մարդ կը համա-
րես ու իրաւունք ունիս համարելու :

Յօհ որ ազգիդ գաղտնիքը շահու
համար օտարին զուրցես նէ , գիտցիր
որ անկիէ քաղած շահդ լրտեսին աւուր-
չէքն է , որն որ անմեղներու արեան գի-
նը ըսել է . մարդ հարիւր անդամ ինք
իր բոլոր բնտանեօքը մեռնիլ ուզելու
է , բան թէ լրտեսել , ու անոր աւուր-
չէքովը ապրիլ :

Գ. Ա. Խ. Խ. Օ.

ՅԱՎԱԴ-Ս ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐՏՈՒՑ

ԵՆՉՊԵՍ ըսուեցաւ , Վատուած մեզի
ստեղծեց և մեզի վախճան մը ցու-
ցուց , և առ վախճանին հասնելու
համար կարողութիւններ տուաւ մե-
զի : Ուստի առջի պարտականութիւն-
նիս է , առ կարողութիւնները գոր-
ծածելուն կերպը սորմիլ :

Կարողութիւն ըստածնիս՝ պինդ աւ ռաջ մաքին կարողութիւններն են . և ասոնք ալ գլխաւորապէ՞ս՝ զգալ իմանալ և կամելնիս է : Արարփշը մեր կամքը աղաս ստեղծեց , որ կարենանք անով բարի գործել և չարէն փախչիլ : Ուրեմն պէտք է որ կամքերնիս աղաս մընայ , աշխարհի բաղձանացը ու մարմնական հեշտութեանց գերին չըլլայ : Ո՞ւր կամքին՝ միայն խելքն ու իմացականութիւնը պիտի իշխէ :

Ուստի իմացականութիւննիս ալ պէտք է որ՝ միշտ իր պաշտօնը սորմելու ետեւէ ըլլայ , ու իր նպատակը բնաւ չի մոռնայ : Իր նպատակին հասնելու համար , թէ առ Աստուած՝ թէ իր նմաններուն ունեցած սրարաքերը մըտմըտայ . այսինքն միշտ ճշմարտութիւն փրնարուէ , և սիսալէն զգուշանայ :

Առ ճշմարտութիւնները ճանչնալու համար , բնական ու գերբնական բաններու վրայ հմտութիւն ունենալու է , որովհեծ որ իրեն ըսեն նէ՝ մեկէն չի հաւասայ , հապաքննէ , նայի . վասն զի ինքը իրմէն պիտի հարցըլի :

Ասանկ ալ մեր զգացողական զօրութիւնը պէտք է որ կրթենք : Օ զայարանաց պաշտօնը՝ մեր մարմեսոյն պէտք եղածները մեզի գիտցընելէ : Խելքերնիս պէտք է որ անոնց ամեն գիտցու-

ցածը կշռէ , ու զգայարանքներնուս
անխորհուրդ բաղձանքներուն դէմ
կենայ :

Երկրորդ՝ մեր մարմնական սպարտ
քերը գիտնալու ենք : Օառայ մը իր
տիրոջը ինչ է նէ , մարմինն ալ հոգ-
ւոյն այնպէս է : Վէկին նպաստակը մե-
կալին ալ է : Ընորհալին կըսէ որ ,
“ Ասաշխարհը իջեւան մըն է , և մենք
ո ալ Ճանապարհորդ ” : Վեր Ճանապար-
հորդութիւնը անվիսաս շարունակելու
և անմողար մեր տեղը հասնելու համար ,
պէտք է որ մեզի հոն տանելու միջոցը ,
այսինքն մարմիննիս այնպէս մը կրթենք
որ , մէկ կողմը կամ միւս կողմը չի խո-
տորի . միանգամայն ալ իր բնական
պէտքերը պէտք է որ չի մտնանք . իր
ազատութիւնը անթերի պահենք . զուր
տեղը զինքը չի չարչարենք և կեանքեր-
նիս չի վերցընենք :

Ենձնասապանութիւնը՝ չէ թէ միայն
բարոյական յիմարութիւն մըն է , հա-
պա իրապէս գողութիւն ալ է : Վար-
միննիս աւանդ մըն է մեզի , ու չէ թէ
պարգեւ : Վարմինը քուկին ինչքդ չէ ,
հապա քեզի յանձնուած բան մընէ՝ բա-
րի գործ մը գործելու կամ պարտք մը
կատարելու համար : Բաեւ է որ , Ասո-
ուած քեզի մարմին տուեր է նէ , մի մի-
այն քեզի համար չէ , հապա ազգական-
ներուդ , բարեկամներուդ , աղդիդ ,

բոլոր աղդի մարդկան , և վերջապէս իւրեն համար ալ է :

Վեանքըդ բառնալը , Վատուած աշնիկայ քեզի տալուն համար զինքը ամբաստանել մըն է . կամ թէ իր կամքին գէմ գալով , քուկին կամքըդ ընելու Վատուած սպարտաւորել մըն է :

Վեանքըդ բառնալովլոդ , բոլոր աղդականներուդ բարեկամներուդ և քեզի սիրողներուն տրտմութեանը և սուգին պատճառ կ'ըլլաս , աղդդ ալ իր մէկ անդամեն զրկած կ'ըլլաս :

Թէ և ինքրզինքդ անօդուտ մեկը տեսնաս , թէ և աղդիդ բեռ մըու քեզի տեսնողներուն խեղչութեան տեսարան մը ըլլալդ գիտնաս , ինքրզինքդ մեռցընելու իրաւունք չունիս : Դուն Վատուծմէ աղբէկ մի գիտես . յաւիտենական բարւոյն հասնելու համար դուն քու կեանքըդ գործածելու տեղը , ինչ ամբարտաւանութիւն կ'ըլլայ քեզի , թէ որ բռնես Վատուծոյ սպարդեւը՝ քեզմէ չուղած , իրեն դարձընես : Ինչու ինքրզինքդ կը մեռցընես , Գիտես տարիէ մը շաբաթէ մը կամ վայրկեանէ մը ետքը ինչ ըլլալիքը : Կարելի չէ մի որ քու նեղութիւններըդ կերալով մը վերնան , դժբաղդութիւնըդ բարօրութեան , հիւանդութիւնըդ առողջութեան դառնայ :

Վանի մըն ալ ինքրզինքդ կարող

չես կարծեր : Կիտես թէ պառկած
տեղբդ՝ կամ գոնէն գուրս ելլալու
ժամանակը մէկուն չի պիտի հանդի-
պիս միսիթարելու կամ ձեռքէն բրո-
նելու . կամ գէշութեան մը արգելք
չի պիտի ըլլաս , կամ թէ գէշի մը ձեռ-
քէ անմեղ մը չի պիտի աղատես : Կի-
տես ասիկայ ու կրնաս գիտնալ : Ձէ
մի որ անկարելի բաները անդամամէն օր
աչքիընուս առջին կարելի կ'ըլլան կոր :

Թէ և բոլորովին յայսըդ կորելու
վիճակի մէջ ըլլաս , թէ և բոլոր գուռ-
ները գոցուած , աշխարհք միժնցած ,
նեղութիւնները վիշտերը ու անտանելի
տառապանքները չորս կողմրդ առած ըլ-
լան , ինչ յիմարութիւն կ'ըլլայ քեզի ,
թէ որ կեանքըդ , որ իբր գործիք քեզի
տրուեցաւ յաւիտենական երջանկու-
թիւնը ձեռք անցընելու համար , գուն
այն գործիքը կորսնցընել ուղես և յու-
սալու աղէկութեանդ տեղ յաւիտե-
նական գատապարտութէ տակ իյնաս :

Վարդըս միմիայն աս մտմբտալով ,
պէտք էր որ զինքը սպաննելու խորհուր-
դը մոռնար , ու իր փորք խօթելու գա-
նակը մէկ դի նետէր : Եայց թէ որ ան-
կէ ետքնալ՝ քանի մը ժամու , քանի մը
վայրկենի նեղութէցը չի կրնալով համ-
բերել միշտ ինքըզինքդ մեռցընել ու-
ղեսնէ՝ ալ մի սպասեր , մեռիր : Դուն
անշահ վատ մըն ես , ու մարդոց մէջ
տեղ չունիս :

Վարմիննիս միայն մեր կամօքը յայտնի կերպով սպաննելնիս չէ . հապա որկը բամոլութեամբ՝ ու անբարեխառնութեամբ ալ անոր մահուանը պատճառ կրնանք ըլլալ : Այս թէալէտ առջինին չափ մեղք չէ , բայց միշտ բարոյական պակսութիւն է . որովհետեւ Կստուածքեզի խելք տուեր է որ , քեզի վնասակար բաները ձանչնաս ու չընես : Եւս առաւել մեղք է , թէ որ գիտնալովդ անմիտ կրից ու ունայն յօժարութեանց ծառայես , ինքըզինքդ չի զսպես , կամ մարմինըդ զուր տեղը վտանգի մեջ խօթես :

Վեր կեանքը վտանգի մեջ դնել ու մարմիննիս մահուան մատնելը ան ատենք միայն ներելի է , երբոր պարտոք մը կատարել կամ աղեկութիւն մը ընել պէտք ըլլայ նէ :

Ուրիշ բարոյական պակսութիւն մըն ալ կայ որ , գրեթէ անձնասպանութեան չափ մեղք է . այն է բարոյական մահը , սցսինքն մեր բարոյական ազատութիւնը գրաւելլը : Վարդս՝ ազատ կը ծնի ու մինչեւ ետքը իր ամեն մասունքներովը պէտք է որ ազատ կենայ :

spec 104

